

Ի ՄԵՏՆ ԿԵՏԵՉԻՆ

Յ Ե Կ Ո Ր Ե Յ Տ Ի Ի Չ Ե Ե Ն

Ի Շ Խ Ե Ն Ե Պ Ե Տ Ի

Տ Ե Գ,

Լ ԵՐԳԱԲԱՆ լեզու յորդոր՝ ի ձեանց գըլխոյս մածեալ ՚ի պաղ,
Վեզ կայ վինս, ոչ ջերմ յաչաց եռալ աղբերց պարզիս ՚ի տաղ.
Յերեկորնեայց ու՛ի Սայլէն եկին մըրմունջք ձայնատու,
Օ մահու լըուծիւնդ հատ մընչեա և դու: —

Հայ Սուսայք, որ զկոյս մատունսդ երբեմն ՚ի սոյն շարժեալ քընար,
Ըրդ ՚ի քօղ պատեալ կայ սա ՚ի սևաթոյր անմըխիթար.
Եւ ձեր ՚ի թուխս համակեալ՝ փոխեալ ըղպարսդ յողբաձայն
Յօղագին աչօք ակնարկեսջիք յայն:

Սուգ եհաս՝ ողորմ աղէտ տանըն Տիւղեանց, տան թորգումեան . . .
Ս ի կենտեան հովիտք և բլուրք, ո՛հ, ՚ի ձեզ որչափ հաճեցան
Սիրեցելոյն սիրտ և իմ արդ մըղեղեալ սիրտ ՚ի բոց,
Նոյն լիջիք նըղով Սուսայիցն հայոց:

Ընէթախք կըտընդոցաց ձեզ մի լուիցին յերգոց աւաչ,
Ը յ՛լ անտառքդ անձաւք և գետք մըռընչեսցեն լարահառաչ.
Ի ձէնջ թըռեաւ բօթ մահու և կորրստեան հայկեան տանց
Յունկըն նագելի գըստերցըն տիւղեանց:

Ի ձէնջ ել ճիւղաղ Համբաւ դառնն ցաւոցս այս գուժաբեր
Սաւանեալ ընդ ծով Հանդրին մահաշըշուկ իւր սեաւ թւեր .

Յաջմէ զշըռինդն Տիբեր լըւաւ , Եիլոս և Օմիոնէ ,
Ի լըան յահեկէն Պառնաս , Ռոդոպէ :

Ղիչ բարձին դապ Սուսայից , հընչեաց Պինդոս և Լարոտաս ,
Լըրկնեցին անդրէն ընդդէմ վէմբ և հարսունք , կոյսը նորահաս .

Եղուկ քեզ տուն թորգոմայ , քեզ ոչ ևս այլ է ՅԱԿՈՒՐ ,
Ի զծաղիկ լերանցդ հընձեաց մահուն խոփ :

Օջոհասին դիտեալ վըտանգ Հրեշտակն Հայոց զաչըն դարձոյց ,
Տես Սասիս զերեսն յարտօսր՝ աղի վիժակս այտք իւր իջոց ,

Պահպան Օուարթունն () րհնելոյն թւք ըզդիմօք մուտ յերկին ,
Սի և ողբք ելցեն երջանկաց գընդին :

Ո՞ գուժկան համբաւաբեր յունին ընտանի իւր անձկայրեաց . . .

Լւանդ , ես , նուագօղ ցըցոց տօնից նորա և հարսանեաց ,

Յէգեան անդունդս ուղեկից և յեւգանեանսըն կոհակս
Յուսով ըզդարձին հանել պերճ նըւագս :

Ո՞վ գիշեր , ո՞ր այն ըզքեզ Սանդարամետք մեզ բըղխեցին

Որ յարթուն արտեանունսն ածեր զանտիւ խաւար յետին .

Ինդ աշխարհիս նըշուլից և գիմն հատեր ոչ զարև
Յայն մըթին բըբօք չհայել ՚ի ժամ սե :

Եղուկ գիս , որ յուսային յաղթանակաւ իւր թւակից

Լըշաւել ՚ի հայրենիս բիւրուց շըրթանց հընչմամբ օրհնից ,

Օչըս նորին ըզչիջեալս ես կափուցի ողբերգու ,
Ի զհոգւոյն աւանդն առ Լստուած ետու .

Եւ զմարմինն՝ յերկրի աւանդ տըխուր մնացեալ գըրկացս ՚ի մէջ՝

Ինդ նոյն թուխ սահուն ալեաց խոր պըտուտիցըն ելէէջ

Ի արձեալ ետու սիրելոյն , ո՞հ , ոչ ՚ի գոգ գըգուանաց ,
Լսլ հարցըն շիրմի առ ծոց մըթաղգեաց .

Լամ, ասեմ, զանմահդ երկնից տըւեալ պահեստ ուստի եկեալ,
Լւանդեմ զոսկերսրդ այժմ յորմէ ծընանն 'ի մայրն երթալ:

Օջարդարեցից ըզգամբանդ՝ քո սիրասուն հովանեօք,
Լըճանագիր զայս քանդակեալ լալեօք:

“ Լստ և եթ հանգեաւ ՅԱԿՈԲ 'ի զոհերոյ զանձն իւր ազգին ,

” Տերութեանն և իմաստից ըզքաղցր արևն ընկէց 'ի գին .

” Երկնէ իցեն երկնից բիբք աստեղք շողեալ 'ի յերկիր՝

” Ի՛վւր աչք մըտերիմք ցողեսցեն յայս դիր ” :

Լքրանեմ արտասուազին արտևանանցդ , ու սիրելիք ,

Որ բըբացն այն խաւարման չեղեն տեսող ականողիք ,

Ոչ դարկահար այն դիմաց , ոչ հագագին համրութեան .

Յերկնից գըթութեանց անշուշտ սիրեցան ” :

Երկնէ հրաւեր եհաս առ իս 'ի մտերմական կամաց ուղի ,

Լմենայն նետից բաղդին դիմագրաւեալ ակն ունէի ,

Եւ ոչ և այսմ , ո՛հ երկինք , ոչ այս շանթիս երկնաուպ

Որ ցըրեաց ըզյոյսս ծագաց մինչ 'ի ծագ :

Ոչ լըւար խընդըրուածացս , ոչ խընդամիտ յաջող դարձին ,

Ոչ գոնէ յառաջագոյն զիմ ըզկառավին հարկանելին ,

Եւ և ոչ գէթ առ ետեղ զիս ընդ նըմին լափել կից ,

Որպէս էրս հայցեալ շըրթամբք Երուսայից (*) :

Հանձարեղդ 'ի սպանանել , 'ի բազմահնար կեցուցանել ,

Գիտացի թէ և կարող առ քեզ բազուկ է անարգել

Իրաղել հանել 'ի ծոցոյ կենաց ըզշունչ և զոգի

Եւ չար քան ըզմահ պահել կենդանի :

(*) Ի տաղին՝ զոր ամօք յառաջ երգեալ է քերթողին յառողջութիւն իշխանապետիս 'ի ծանր խօթութենէ :

Ո՛վ, քանի ջայլին զինև ողբանըւէրք 'ի պար բոլոր . . .
Լ'նձկալոյն լայ 'ի շիրմին տունըն տիւզեան սիրտ վիրաւոր,
Կոծին հանձար, գիտութիւնք, ճարտար արուեստքն 'ի վարան,
Հեծեն սրգապատ խորանք թորգովեան . —

Փակեցին մեզ արդ լուսոյ զբրունք դրախտին երանելի
Խաւարին շորջանակաւ պարունակեալ սեաւ սուտերի,
Յամաքեցին և աղբիւրք եղեմաբուխ բիւրակնեայ .
Հեղ լալիս փոխան՝ տուն Ս'ըխիթարայ :

Լ'յս ուրեմն է խիստ հրաման անկարեկիր ճակատադրին
Օ՛ի բարին և ապիրատ միահամուռ մեռանիցին .
Լ'աքինւոյն զինչ օգուտ, արդարութիւն որ յերկնից,
Օ՛ինչ մահկանացուի քան զայս բօթալից . . .

Վայժ մահուն անմահական, — ձայն երկնաւոր հընչէ կիթառ,
Լ'բժանի, մահկանացուք, սուրբ լուութեան երգեալ բարբառ . —
Լ'նմահութիւն զերկոցունց յաջ և յահեակ տրոհես գահ,
Յաւերժացուցեալ ըզկեանս և ըզմահ :

Ըզբարին յանեղծ 'ի կեանս կարգես դու յայս և յայն երաստ,
Խակ ըզժանտըն սատակես մահ անմահից չար անդ և աստ . . .
Ս'իոյն անուն 'ի լեզուաց օրհնեալ երկնից և յերկրէ,
Ս'իւսոյն անիծեալ յերկեակ դաւառէ :

Տեսի ես պակասեալ զոր, հայհոյեցին զայն բիւր հազարք,
Օ՛ՅԱԿՈՒԱՅՆ տեսի հրաժեշտ, լացին օրհնիւք անթիւ զայն դարք .
Լ'նմահութիւն, որ անմահ զընես և զսէր ընդ արգոյս,
Կեցցես սիրելեաց սրբտից 'ի խրատոյս :

Յիշատակ սուրբ և անուն բարի քաջացն է նըպատակ,
Լ'բ որ ոչ պիտին ամաց տողեալ հարիւր ճոխ զուամարտակ,
Օ՛ր երկայնեալ թէ կեցցես, մեռանելոց ես սակայն .
Լ'ըջանիկն 'ի սուղ ելից դարս երկայն :

Այլ յերկար դեգերցն 'ի ծուփս երկայն ընթացս հաշուի իւր լաստ ,
Լայլ ում հողմին յաջողակ լնու զգողեալ զիւր առադաստ
Ի խուն ժամու տեսանէ յետկոյս զալեաց փրփրադէզ
Յնաւահանգիստ հերձեալ ասպարէզ :

Ահազին կեանքն 'ի քառից լծեալ էր կառք երիվարաց
հաւատոյ , յուսոյ , սիրոյ և բարեբաշխ ձեռինն 'ի բաց .
Լնիւք ոսկի չորեքին , ըզգօն խմաստ , կամք արդար ,
Եւ յուժկալոյ հողի , սիրտ արիաբար .

Վերաբուն միտքն 'ի բարձու ժիր կառավար ձեռք յերասան
Թըռուցին 'ի մըրցանակ նըպատակին յերկնից խորան .
Վաւ , ոչ մեռաւ Յանկալին , կեայ յանմահից զիրկս 'ի տաժ ,
Աէք զինք կորուսաք , ինքն եզիտ զԼստուած :

Վիւցազանց խրմբիցն յակումք ըմպէ յաւերժ կենդանութիւն ,
Լաւեւ զօրեղ զարդիս 'ի մեծն աշխարհ քան յայս անկիւն .
Լաբեսցէ 'ի բարձանց առ քաղցրը իւր ամուսին
Օարմի և տոհմի սփոփումըն սըրտին .

հատ անկեալ յակօս պարարտ բողբոջեցէ 'ի պայազատս ,
Կանգնեցի յանմահութիւն որպէս յերկինս յիւր հարազատս .
Կեցցէ ' և շաղ աստեղաց ըզբարունական արբուսցէ ,
Օլերինան Լստուծոյ հովանին առցէ : —

Ահեճին դուք հատորք հոգւոյ՝ զտեղին նորա լըցլիք բազում :
Բզխուեալ սըրտիցըս փոս ո՞ լնուցու , վիհ անպատում :
Ար զայն ամէն խորխորատ հարթէ հարուստ ժամանակ՝
Օայս անդընդախոր հատցէ անյատակ :

Յայս քանիցս արկանեմ զակն յաղջամըղջին վիրապի հետս ,
Յարհաւրացն՝ յանդընդային դիմեմ վազել սանդարամետս .
Բզթրակացին տայր որ ինձ զազդոյ փանդիւրն խօսուն
Աղոթել տաղիւքս ըզՊահակ մահուն ,

Հոսի զանձն՝ի դրժոխս՝ (*) հանել յաստեղս ըզտարփելին,
Ոչ դըրունք թէ՛ ին պղընձիք և բարապանք զիս ունելին,
Տարտարոսին թէ սեաւ ուղիք կամ՝ կատաղիք և կերբեր,
Ոչ կարապետացն երեսք մահաբեր .

“ Լյսպէս քեզ՝ի լոյս դարձցի մըռայլ բանտիդ այդ տըխրագգեաց,
” Տուր ըզգլուխըդ սիրային զաչաց ըզլոյսդ յարև կենաց .
” Արդուեալ իմ քեզ՝ ուխտ աղի՝ չհայել յերեսն յայսմհետէ .
” Որ վանն իւր հեշտի սիրեաց, ոչ սիրէ .

” Տես աղէ՛ քանի՛ աստեղք շուրջ պարէին յարև դորայ,
” Լ՛մուանոյն, ազգին, որդուց, տանըն Տիւզեանց ու Սիւիթարայ . . .
Ըզերս հեղեալ՝ի նանիր . հայցուած ապա զայս արկից
Վեզ ամէնիշխան դատաւոր վեհից .

Ղաւ Լ՛ստուած նախանձայոյդ և վրէժխընդիր փառացդ անուան
Թէ՛ ի մարդ տեսցես զերկիր զիւր կառուցեալ յոյս ապաստան,
Ըզսիւնն՝ի խրատ տապալես, զի քեզ կալցին ակն՝ի վեր
Լ՛մենակալ հայր միահեծան տէր .

Սերթ՝ի վրէժ ապերախտից բառնաս զընտիրն և զպիտանին . —
Որ յերկուց մեզ՝ի տուժիս անկաւ վիճակ, ձայն տուր Արկին . . .
Սինչև՝ի լուր պատգամիդ՝ ունկն՝ի բարբաւրդ վրսեմ՝
Լ՛րտօսր անըսպառ լուսացէ զսուգ նըսեմ՝

(*) Այսինքն՝ի ստորինս երկրի, ի սահմանս Թագաւորութեան Մահու ըստ գրոց և ըստ արտաբնոց :